

բողներ, Ֆրանսայի մէջ կայ Հանրի Թրուուայա, Ամերիկայի մէջ ալ կան դեռ ուղիներ:

Վարժարանին մուտքին, տեսած էր վանքին աշակերտները. — Ի՞նչ հետաքրքրական գէմքեր ունին, — կ'ըսէ ան, իսկական փոքրիկ հայեր: Ես կը սիրեմ այդ փոքրիկները, որ իրենց այս թարմ հասակէն գաղափարական մը ունին, անոր կը ձկտին իրենց բովանդակ ուժով մտքի եւ սրտի: Դժուար չէ արդեօք այդ նուիրումը:

— Անչուշտ դժուար եւ շատ զոհողութիւն կը պահանջէ, կը պատասխանն վարդապետները. բայց Աստուած կ'օդնէ ու կը զօրացնէ զանոնք իրենց կոչման մէջ:

Կը փափաքի աւելի մօտէն տեսնել ու խօսակցիլ այդ փոքրիկներուն հետ, ու կ'առաջնորդուի աշակերտներուն մօտ, ուրնք դաշլիճին մէջ դաշնամուրին չուրջը խմբուած Միկիթարի քայլերով («Զարթիր աշխարհ») կ'ողջունեն զինքը:

Երգը դադելուն, կը մօտենայ անոնց եւրաքանչիւրին, կը հարցնէ անունները, կը սիրէ Խորէնը, Երուանդը, մանաւանդ Անդրանիկը, այդ աղջային անուններու մէջ թերեւս ամբողջ Հայաստանի մը կարծես կարօտը կ'առնէր: Սարոյեան յուղուած էր:

— Ո՞ւսկից եկած են այս դաւակները, կը հարցնէ առաջնորդ վարդապետին:

— Սիւրիային, Լիբանանին, Եղիպտոսին՝ կը պատասխանուի իրեն:

Մինչ այս, Պր. Վ. Թողաճան կը լուսանկարէ զինքը զանազան դիրքերով, առանձին, աշակերտներուն հետ, վարդապետներուն հետ:

Կը հասնի բաժանումի ժամը. ժամագրութիւն մը ունիր իտալական թերթի ներկայացուցիչին հետ, ու ստիպուած էր ցաւով բաժնուիլ, բայց կը խոստանար անպատճառ վերապահնալ: Գերազայած առ Արքայաց զինքը հրաւիրեց զինքը առաջանալ:

Յունիս 5ին ներկայ ըլլալ Միկիթար Արահօր մահուան 200-ամեայ յորելեանին եւ այդ առթիւ խօսք առնել հայ եւ օտար ունկնդիրներու առջեւ:

— Վազր, ըստ, կը մեկնիմ Հռոմ, եւ կը յուսամ ամիս մը հոն մնալ, եթէ ըստիպուած չըլլամ մեկնիլ Ամերիկա, անպատճառ այդ թուականին կու զամ վենետիկ եւ Ս. Ղազար:

Հրաժեշտ առնելով մէկիկ մէկիկ վարդապետներէն մեկնեցաւ: Իրեն կ'ընկերան խուսքը մը վարդապետներ եւ «Բազմավէպ»ի խմբագրապետը, որ ըստ թէ թերթին մէջ արձագանդը պիտի տայ իր ցանկալի այս այցելութեանը: Կը հասնինք Ս. Մարկոսի հրապարակը, որուն գեղեցկութենէն հմայուած, «աշխարհիս վրայ ասանկ տեղ չկայ», ըստ, «շատ դեղիքիկ է այս հրապարակ»:

Ս. Մարկոսին գէպի հայոց Ս. Խաչ եկեղեցին քայլ մըն է, կը հրաւիրենք զինքը աչք մը տալու այդ հայկական հին դազութիւ եկեղեցին, ուր, այն օրը Ս. Խաչի տօնն ըլլալուն, երեկոյեան ժամերդութիւն կը կատարուէր:

Հայոց փողոցն ենք. «Բալլէ տէյլի Արմէնի»: Յոյց կը տրուի իրեն հայոց անունով կնքուած այդ համբան: Կը զարմանայ ան որ այլպիսի բան մը կրնայ ըլլալ օտար աշխարհի մը մէջ: Կը դասնայ լուսնիկարիչ պարոնին.

— Ասոր պատկերը առ, որ ես Ամերիկայի մէջ ցոյց տամ, որովհետեւ չեն հաւատար խօսքերուս, ու ան կը խոստանայ կատարել յաջորդ օրը աւելի յարմար լուսով:

Կը խնդանք իր այդ բացատրութեան վրայ. առաջ կ'անցնինք ու կը մտնենք եկեղեցին: Խունկին հոտը եւ ծուխը բըռնած էր փոքրիկ եկեղեցին, ու «Սուրբ Աստուած»ը կը ձայնէր:

Եկեղեցական արարողութեան խորհրդապետութիւնը կ'ապէէ Սարոյեանի վրայ, ու եկեղեցին ելենուս.

— Ես շատ կը սիրեմ վիոքրիկ եկեղեցիները, անոյց բան է վոքրիկ եկեղեցին...

Կուղղութիւնք գարձեալ Ս. Մարկոսի հրապարակը. բազմութիւնը ճամբաները կը խափանէր, երեկոյեան ժամը վեցին պաշտօնարաններէն ելլող խուսներամը, որ կը թափուէր փողոց, եւ զուարձասէրներու ուրիշ խիտ թիւ մը որ միշտ Ս. Մարկոսի հրապարակին վրայ կը սիրէ ճեմէլ, հանդիսաւոր օրուան մեծ շարժումին տպաւութիւնը կը թողուր:

Պր. Վարուժան Թողաճանի խանութին ենք արդէն: Հոն աւստրիացի երիտասարդ

մը որ վարժած էր խօսիլ հայերէն, ապրելով թողաճան եղբայրներուն հետո, զարմացում կը պատճառէ իրեն, որուն տաք Ապրիլ-ով մը կ'ուղղէ զովեստի եւ ուրախակցութեան խօսքեր:

Քանի մը վայրկեան վերջ արդէն Օթէլ Տանիէլի դրան առջեւն ենք, ուր իրեն կը սպասէր Ֆէտէրիքոյ Փաթէլլանի՝ «Փէժ-փոյ»ի ներկայացուցիչը. Ջերմագին կը բարեւենք վերջին անդամ մալ Պր. Ռիլեմ Սարոյեանը, որ կ'ըսէ.

Կրկին կը տեսնուինք:

Հ. ՄԵՍԻՐՈՊ ՃԱՆԱՇԵԱՅ

ՄԱՅԻՍ ԵՐԱԿԱՆ ՇԱՅԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԲԱՑՈՒԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ա. - ԱՊՐԻԼ 27, 1949

Անմահ Աերաստացին, Մեծն Միկիթարի մահուան Երկրորդ դարապարձը յարդանքի զզայուն ցոյցերով տօնուեցաւ իր գաստակերուին՝ Ս. Ղազարու մէջ, սկզբ տալով յորելինական տարւոյն հանդէսներուն, որոնք անշուշտ երթալով պիտի ծառալին եւ արձագանդեն սիմուռքի հայութիւնը:

Ս. Պատարագը վեհաշուր հանդիսաւութեամբ կատարեց Աւաստիս Ընդհանուր Գերագ. Սրապիոն Վրդ. Աւլուսանէն, բազմաթիւ սարկաւողներու առնենթերակարութեամբ եւ քաղցր երդեցութեամբ վահարներուն զունը կը ննջէր բահայր արդարներուն քունը կը անդամ ասիմուռքի հայութիւնը:

1749ի Ապրիլ 27ի արշալոյսը սուպի եւ արցունքի գառն սպատանքով կը համակէր փոքրիկ Ս. Ղազարը, մինչ Միկիթար Արմահայր արդարներուն քունը կը ննջէր բահայր յամանական բահայր արդարներուն զունը կը անդամ ասիմուռքի հայութիւնը:

Ազօթքի եւ զմայլանքի այդ հաղելոյդ

պահուն, անչուշտ անդամ մալ հրձուեցան, հոն աւագ բեմին վրայ հանդէող մէծ Սերաստացին պաշտելի անինները, ի տես 200-ամեայ անիսնջ վաստականը Միկիթար Արմահայր արդարներուն իր սիրելի զունիքին:

Հայ Աղջին համար:



ՀՐԱՄԻՔՆԱԽԵՐՈՒ ԱՌԱՋԻԿ ԿԱՐԳԻ
ՄԵԶՏԵՐԻ ՎԵՐԵՍԻՑ ՊԱՏՐԻ-ՌԵՔ, ԱՇԽԵՆ ԳԵՐՊ. ԱԲՐՈՀԱՅՐԸ, ՉՈՒԹԻՆ ԳԵՐՊ. ԱԿՐՊԱՅԻ

Կէսօրէն վերջ, Վենետիկի Մուրատ-Ռաֆայէլիան վարժարանի Հրաշակերտ զահլիճին մէջ տեղի ունեցաւ յորելինական հանդէսներու բացումը, զրական եւ երտքըշտական հաձելի յայտարկով։

Հանդէսին կը նախադահէր Վենետիկի նորընտիր Պատրիարքը՝ Գերպ. Պարլոյ Արքպ. Ակոսթինի, իր չուրչն ունենալով Միաբանութեանս Բնող։ Արբահայրը եւ Գերպ. Ճ. Ռեպանի տիտղ. Արքպ. Սարտիկի նորընտիր իրենց ներկայութեամբ քաղաքական եւ զինուուրական բարձրաստիճան տեղական անձնաւորութիւններ, կուսակալի եւ Քաղաքապետի ներկայացուցիչները, Ծովային Հրամանատարութեան կողմէ՝ Քոմ. Քոլ. Կալէզիոյ, քաղաքին Աստիկանապետը, իրաւական տականի նախադահէր, Հանրապետութեան գոփանորդը, զիտական եւ զեղարուեստա-

կան Կածառներու եւ Հաստատութիւններու վարիչ Նախագահներ եւ Պատ. Տնօրիններ, Դոմինիկեան, Վեղարաւոր եւ Յիսուսեան Միաբանութիւններու ներկայացուցիչ Հայրեր, բաղմաթիւ խոտացի եւ Հայ բարեկամներ։

Հանդէսը սարգուած էր Վենետիկի խառական ըրջանակին համար։


Բացման խօսքը կատարեց Ռւխտիս Բնող. Արբահայրը՝ Գերպ. Սրապիոն Վ. Ռւլուհոնեան խտալերէն լեզուով. ամփոփ ու զրաւիչ չեշտով ներկայացուց պարզացները ուր ապրեցաւ եւ զործեց Միաբար, որ իր Նախախնամութեան Առաքեալը՝ յլացաւ Հայ Ազգի կրօնական ու զրական վերելքի հրաշալի ծրագիրը եւ օժտուած կորովի եւ անձնուէլ նկարագրով, զոհողութեան եւ տառապանքի յորձանքներուն մէջ նետուեցաւ եւ հուսկ իրեւ նոր Ենէտ մը, ապաւինեցաւ հուսուր Վենետիկի զեղածիծաղ ափերը, այնուղ տուաջնորդելով վրկութեան տապա-

նը, այնուղ կանոնելով լուսաւորութեան եւ իմաստութեան մշտարծարծ վարոսը։ Յուղիչ էին այն արտայայտութիւնները՝ երբ նկատեց թէ լ'նչպէս Միաբար Արբահայր՝ Առաքեալի հման լրիւ կատարած իր ընթացքը, ընտիր ժառանգութիւն մը կը կտակէր իր յաջորդներուն, արդէն խակ չմեսած՝ տեսնելով իր վաստակներուն արդիւնքը, ատոքացած հունձքերը եւ Ս. Գրքի Հայրապետներուն նման անոյշ վայլով իր զաւակներուն բոյլը «իբրեւ ըդհուանդոյ լիոյ»։ Այսօր — աւելցուց — իր մահէն 200 տարիներ վերջ աւ ան կ'ապրի մէր մէջ կենսունակ վատքերով, ու տօնախմբել այս դարագլարձը՝ իր նշանակէ արծարծել մէր մէջ իր մշտատեւ օրինակը եւ իր առաքելաջնու ողին։ Հուսկ, ողջոյնի եւ չորհակալութեան խօսքեր ուզզեց բոյլը անոնց որ հոսուէն ու մօտէն, նամակով կամ կենդանի խօսքով կը մասնակցին այս տօնին։

Ապա կարդացուեցաւ Հուսմի «Վասն Ս.

բեւելեան Եկեղեցւոյ» Ս. Ժողովի կողմէ հասած խնդակցութեան նամակը, ուր կը հաղորդուէր Ն. Ս. Պիոս ԺԲ. Սրբազն Քահանայապետի հաճութիւնն ու առաքելական օրհնութիւնը Միաբարի բոյլոր զաւակներուն եւ հետեւրզներուն, ժաղթելով որ Անոր պատուական շիրիմը խորհրդանիշ գառնայ կրօնական եւ ազդային անգակելի միութեան նամակին կը ստորագրէր Վահեմ. Եւղինիոս Ծիր. Թիսուրան եւ իր քարտուղարը՝ Գերպ. Արք. Վալերիոյ Վալերիի։

Բեմ ելաւ Գերպ. Ճ. Արքպ. Ռեպանի, օրուան զիլաւոր բանախօսը, նիւթ ունենալով «Միաբար ու Վենետիկ» բնաբանը։ Սկզբ առաւ բանաստեղծական թոփչքով, զիւթուած Ս. Ղազարու՝ Վենետիկան լրակի զոհար կրգեակին հմայքն. հակիմ պատկերացուց անոր հնութիւնը եւ Միաբար Արբահայր ձեռքով ստացած պերճանքը։ Անցաւ նկատելու մէծ Սեբաստացիի տնձն ու զործունէութիւնը քանդակիչ



Գերպ. ԱԲՐՈՀԱՅՐԸ, ԿՈՍՈՅ ԳՈՀՈՒ



գԵՐՊ . ԱՆԴՎԱՆԻ՝ ԽՈՍՈՅ ՊԱՀՈՒՆ

բացատրութիւններով պատկերացուց անոն անձը, նկարագիրը, շրջանակը, դործունքութիւնը եւ նպատակը, մասնաւորապէս ծանրացաւ Միաբանութեան հաստատութեան եւ անոր անխոնջ վաստակներու մասին ի նպաստ Հայ Ազգի կրօնա-բարոյական, զիտական ու մշակութային վերելքին մէջ։ Հուսկ վերջացուց իր խօսքը ընդհանուր խանդակվառութեան մէջ, մաղթելով Հայ Ազգին եւ Միաբանութեան՝ պայծառութիւն եւ յարատեռութիւն։

Φηρρη ηαηωεξէ մը վերջ, սկսաւ յայտապրին երկրորդ մասը, երաժշտական համերգը. արգարեւ նորութիւն մը. ծանօթ Կոմիտասեան երգերն էին, սակայն տառլիզի, սրինգի եւ ջութակի ընկերակցութեամբ, զոր արուեստագիտական նըրութեամբ, ներդաշնակած էր վենետիկի

եբաժշտանոցի ուսուցիչներէն՝ ՓրոՓ. Կ.
Պիանքի : «Կոռուկ»ը, «Գնա՞-ղնա՞»ն, «Քէ-
լէր, ցուկեր»ը, «Զեմ կրնայ»ն և «Հօյ Նա-
զան»ը, շատ հաճոյքով լսեցինք Օր. Մա-
սի Պոտուրեանի շնորհալի ձայնին ելեւէջ-
ներով ու բոլորովին նոր արտայայտու-
թեամբ :

Համակրանքի եւ խանդավառութեան
ժթնոլորտի մը մէջ, բոլոր ներկաները ան-
կեղծ եւ սրտապել մաղթանքներով իրենց
շնորհակալութիւնը եւ հիացումը կը յայտ-
նէին Միխթարեան Ռւփարին հանդէպ, վե-
նեստկեան հրաշալի վերջալոյսի մը երազա-
յին գեղեցկութիւններուն մէջ սուլուսծ :

Ф. - УЛ3БУ 4, 1949

Երկրորդ հանդէսը կիրակի օրուան վերապահուած էր, գիւրութիւն ընծայելու համար մեր խտալահայ զաղութի հայրենակիցներուն . եւ խկապէս, չնայելով տեղատարափ անձրեւին, ազգայիններու հոծքազմութիւն մը Ս. Ղազար էր եկած . Իտալիոյ բոլոր կողմերէն փութացած էին զաղութային պատուական ներկայացուցիչներ, բարեկամներ, նախկին սաներ, Վենետիկին, Փատուայէն, Փարմայէն, Պուէջայէն, Միլանէն, Ռովիլիոյէն, Հռոմէն :

Աննման հանդիսաւորութեամբ կատար-
ուեցաւ նախ Ս. Պատարազը Մխիթար
Արքահօր շիրմին առջեւ. արարողութեան
վերջանալուն, Ուխտիս Ընդհ. Արքահայ-
րը՝ Գերպ. Սրապիոն Վ. Ուլուհոնան,
չըջապատուած բազմաթիւ սարկաւագնե-
րով եւ գպիրներու դասով, Մեծն Մխիթա-
րի շիրմին վրայ ծունկի եկած՝ յարդանքի
եւ գոհաբանութեան ուղերձ մը կատարեց.
աղօթք մը, ուղղուած Ամենակալ Աստու-
ծոյ, որպէսպի հաճի պայծառացնել Մխի-
թար Արքահայրը նաեւ այս երկրիս վրայ
«Առւրբ»ի պաշտօնական տիտղոսով եւ
օրհնել անոր ձեռասուն աշակերտները

Տիրամօր կուսական «Եղիցի»ով պահպանուած :

Գրական-Երաժշտական հանդէսը տեղի
ունիցաւ Մայրավանքին մէջ, նոյնինքն
Մխիթար Աբբահօր ձեռակերտ մատենա-
դարանի մէծ դահլիճին մէջ:

Առինքնող ծաղիկներու եւ զբասանդներու մէջ կը ցայտէր հանդիսավայրին խորը՝ Մէծն Մշկթարի նոր նկարը, որ մեծութեան եւ հանճարի հսկայ զաղափարով կը հմայէր բոլոր մտնողները:

Հանդէսը բացուեցաւ Միսիթար Արքա-
հօր ձօնւած «Զարթի՛ր աշխարհ Ասքանա-
զեան» քայլերգով (Երժատ. Ա. Փոնցիլա-
քուայի) զոր ողեւորուած չեցտով երկեցին
վանքի աշակերտները դաշնակի, ջութակի
եւ թաւջութակի ընկերակցութեամբ. իս-
կոյն, բուռն ծափերու մէջ կարդացուեցաւ
պատուական հեռագիրը՝ զոր Ն. Ա. Պիռո
ժԲ. Սրբը. Քահանայատեալ հաճեր էր
այս առիթով ուղարկել Միաբանութեան
Ընդհ. Արքահօր՝ չնորհաւորութեամբ եւ
երկնային օրհնութիւններով:

Հ. Աելորէ Վ. Աբըլեան կատարեց առաջին ներբողեանը զրաբար լեզուով, ըստ վահքի զարաւոր աւանդութեան. հակիմն գրուաղեց Մեծն Մխիթարի նպատակն ու զործունէութիւնը՝ սկսելով իր մատաղ հասակին. նմանցուց Ս. Գրքի հին նահապեաներուն, որոնք հաւատացած աստուածային մարզարէական երդումին եւ խոստումներուն, ցուալը ձեռքերնին հեռացան իրենց բնակաւառէն, զառնալով այդպէս «հայր» նոր եւ անթիւ ժողովուրդի մը. զերչացուց իր ներբողեանը՝ ազօթքի քաղցր մրմունչներով՝ Հայ Ազգի կրօնական եւ մեր Հին Հայրերու հաւատքին մեռնողութեան իդձերով :

զբանական լեզու է և այլ լեզուները
Յաջորգաբար խօսք տուին Բժ. Երուանդ
Արքուման՝ Նախաղահ Խոտալահայ Կաղու-
թային Կոմիտէի, Բժ. Արամայիս Մա-
պեան՝ Նախաղահ Խոտալահայ Մշակութա-



ԱՐԱՐՈՒՆ ԿԱՐԳ Հ ԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐՈՒ

յին Միութեան, Պր. Յակոբ Աղամեան՝
Նախկին սահմերու կողմէ, իսկ Եղ. Յով-
սէփ Պէհէսնիլեան կարգաց վանքի աշ-
կերտութեան կողմէ սրտեռանդն ուղևրձ
մը:

Բանախօսութիւնները առանձին կ'արտասալուին թէրթիս մէջ :

Աանդավառ եւ յուզիչ արտաւանութիւն-
ներ եւ հաճելի երգեր մէկ քանի անդամ-
ներ ընդմիջեցին եւ հանդիսավայրը կըրկ-
նակի ոսկեռութեամբ լեզուցին :

Միխայլ Արքահօր յօրինած քերթ-
ուածներէն եւ եղանակներէն երգուեցան
«Զքեղ սուբր Հայր Անտոնիէ» խմբերը,
դաշնաւորեալ զործիքներով. Տիկ. Հայ-
կանոյշ Աղամեան մեներդեց Աստուածա-
մօր նոռիբուած «Երանուչին՝ դաշնակի
և ջութակի ընկերացութեամբ, իսկ Օր.
Նուարդ Յակոբեան սրասագրաւ եղանակով
հնչեցուց Կոմիտաս Վրդ.ի «Քելէ, քե-
լէ»ն եւ Գ. Ալէջանչի «Փամ երպը»:

Դաշնակի ընկերակցութիւնը կը կատարէմ ։ Ներսէս Տէր-Ներսէսեան, ջութա-

կին՝ Պր. Վազգէն Մուրատեան, իսկ
թաւջութակին՝ Օր. Եղիս Միլոսնեան:
Փակման խօսքը կատարեց Ուխտակ

Բնդէ. Արբահայրը, հետեւեալ անոյշ, գը-
րաւիչ եւ հայրական բառերով.

«Երկու հարիւր տարի առաջ, Ասլիլ 27ին, շրջապատուած իր ձեռասուն աշա-
կերտներէն Մեծն Միթար, Վենետիկան
դժայլելի վերջալոյսի նման կը փակէր իր
աշքերը՝ բանալու համար յաւխանակա-
նութեան անդիշեր լոյսին մէջ:

Կը մեկնէր ան այս աշխարհէս անսահ-
ման ուրախութեամբ, որովհետեւ լրիւ
կատարած էր Նախախնամութենէն իրեն
յանձնուած առաքելութիւնը: Ուրախ էր
շուրջը տեսնելով աշակերտներու հոյլ մը՝
պատրաստ շարունակելու իր գործը: Աշ-
քին առջեւ կը պատկերանային մանկութե-
նէն սկսեալ կրած տառապանքներն ու զըր-
կանքները, լըռմի եւ յուսախարութեան
պահերը, մանաւանդ Սեւանի Տիրամօր
խորանին առջեւ լացը եւ այն անմոռանալի
քաղցր տեսիլը, զորովալի ու մայրական: Ու
հիմա ամէն ինչ վերջացած էր եւ տու-
ուածօրէն աճած իր քրախնքով եւ արիւ-
չով ցանած բարի սերմերը: Տիրամօր Ե-
ղիջի-ին վրայ գեղցկօրէն բարձրացած
էր Միաբանութիւնը եւ իր զաւակները
տարածուած էին բնազտառը, տանելով
լոյս եւ միթարութիւն լըռուած եւ մարտի-
բոս հայրենիքին:

Ո՞չ, ո՞րքան քաղցր էր այդ պահը, երբ
երջանկութեան դուռը բաց էր իր առջեւ
ու պսակը պատրաստ, եւ այն զաղափա-
րականը՝ որու համար երկար տարիներ
ելած էր իր ֆողովթան՝ իրազործուած.
Իրազործուած նոյնպէս երկու սրբառուն
կոյսերու տեսիլները, սառնամանիքը կոտ-
րած ու երկնքի ձամբան բաց: կանգնած
այն լուսեղին տաճարը, ուր ամէն օր խուն-
կի նման երկինք պիտի բարձրանային մըր
տոհմային շայրապեաներու հոգեզմայլ
Շաբականներուն հետ՝ իր զաւակներուն
դոթիք մէջ առաջ բարձրացած էր աշակերտները,
եւ առոր համար հոս ներկայ էր բերելով
ձեր մասնակցութիւնը եւ յարդանքի տրի-
տուրը, իրեւ երախտաղիտական արտա-
յալութիւն իր անմահ յիշատակին:

Կը հաւատամ որ ուր ալ գտնուիք պիտի
չմոռնաք Մեծն Միթարն ու Ս. Ղաղարը
ուր իր ածիւնները կը հանգչին, քանի որ
անոր տան պատիւր եւ փառքը ձերն ալ
է, եւ ուր կան ձեզի համար բարախող
սրտեր:

Որչափ դոյութիւն ունենայ Հայ Ազգը,
Ս. Ղաղարը եւ Մեծ Սերաստացիին աշա-
կերտներն ու սաները, նոյնքան ատեն ան-
մահ պիտի մնայ Մեծն Միթար, Հայ Ազ-
գին երկրորդ կուսաւորիչը»:

Հանգէսի ատեն եւ վերջանալուն շատ
լուսանկարներ քաշուեցան, անմահացնելու
համար օրուան անզուզական յիշատակը:

Եւ արդարեւ երկու հարիւր տարիէ ի-

վեր Միթարի սրբազն կտակը կը շա-
րունակուի միեւնոյն շունչով եւ ողիով.
եւ հակառակ երկու դարերու հեռաւորու-
թեան, անչէջ կը պլազայ իր արծարծած
չոհը:

Երկու դարէ ի վեր Ս. Ղաղարը ձակ-
տին կը ծածանի Միթարի դրօչը ևսա-
քանդակ բառերով՝ Կիօնիք — Գիօնի-
թիին — Սիր. Խուրական երրորդութիւն
մը անբաժանելի: Կրօնիքը առանց զիտու-
թեան եւ սիրոյ կը շեղի իր երկնային ու-
ղիէն եւ մարդու կը դարձնէ մոլեսանդ եւ
յաճախ աղանդաւոր: Գիտութիւնը առանց
կրօնիքի եւ սիրոյ կը հպարտացնէ, յաւակ-
նուու ու արհամարհուու կ'ընէ: Սերը առանց
կրօնիքի եւ զիտութեան կը շփոթէ իր ա-
սարկան եւ փոխանակ դէպի լոյս եւ բա-
րութիւն տանելու, կը մոլորեցնէ խափու-
սիկ կրկներեւոյթներու լոյսին նման: . . .
կը հաւատամ որ այս պահուս իր սուրբ
հողին կը սաւառնի իր ձեռակերտ Հաստա-
տութեան վրայ, եւ զուք իր շունչով եւ
հոգիով զաստիարակուած զաւակներ կը
զիաք ձեր սրտին մէջ անոր արձագանդը,
եւ ասոր համար հոս ներկայ էր բերելով
ձեր մասնակցութիւնը եւ յարդանքի տրի-
տուրը, իրեւ երախտաղիտական արտա-
յալութիւն իր անմահ յիշատակին:

Կը հաւատամ որ ուր ալ գտնուիք պիտի
չմոռնաք Մեծն Միթարն ու Ս. Ղաղարը
ուր իր ածիւնները կը հանգչին, քանի որ
անոր տան պատիւր եւ փառքը ձերն ալ
է, եւ ուր կան ձեզի համար բարախող
սրտեր:

Որչափ դոյութիւն ունենայ Հայ Ազգը,
Ս. Ղաղարը եւ Մեծ Սերաստացիին աշա-
կերտներն ու սաները, նոյնքան ատեն ան-
մահ պիտի մնայ Մեծն Միթար, Հայ Ազ-
գին երկրորդ կուսաւորիչը»:

Հանգէսի ատեն եւ վերջանալուն շատ
լուսանկարներ քաշուեցան, անմահացնելու
համար օրուան անզուզական յիշատակը:

Ապա տեղի ունեցաւ հիւրամեծարութիւն



ԱԶԳԱՅԻՆ ԽՐԱՄ ԽՈՎՈՅ ՄՐ. ԳԵՐՊ. ԱՐԲՈՅՈՐ ՀԵՏ

ՀԱՅՈՒ ՄԻԹԱՐ ԱՐԲԱՀԱՅՐ ԻՐ 11 միա-
բաններով:

Ցունաստանի մէջ թողած իր 12 տար-
ուան անգուլ վաստակներով կերտած՝
Մեթոնի գեղեցիկ վանքը, որ այդ օրե-
րուն կործանած կը միար Օսմանցի բա-
նակներու ոտքերուն տակ, Մեծն Միթ-
ար, աղքատիկ ու անինչ, 250 զահեկան
միայն ձեռքին մէջ, աստուածային նա-
խախնամութեան թեւերուն ապաստանած՝
կ'երթար օտար, անձանօթ ափերու վրայ
երկրորդ անգամ հիմնելու իր վանքը:

Նորահաս միաբանները վարձու շնչք մը
գտան քաղաքին Ս. Մարտինոս եկեղեց-
ոյն կից, ուր առջի անգամ ոտք զրին
1715ի Մարտ 12ին: Այստեղ ընակեցան օ-
րինակելի միաբանական կեանքով մինչեւ
1717 Մեպու. 8, Ս. Ղաղար մտնելու թը-
ւականը. միաբաններէն մաս մը՝ ժամա-
նակ մըն ալ դեռ հոն բնակեցան, մինչեւ
որ Ս. Ղաղարու նախնական նորոգութիւն-
ները աւարտեցան:

Միթար Արբահայր Ս. Մարտինոսի ե-
կեղեցոյն մէջ կը պատարագէր, իսկ շն-
քին մէջ մինչեւ այսօր կը ցուցնեն այն
փոքրիկ պատուհանը որ եկեղեցոյն ա-
ւագ խաղաքէկան — զիտցաւ Մեծն Միթար,
Խանովէկան — զիտցաւ Մեծն Միթար,
ուրկանց մը՝ փախել զիտական կաճառի
ուրկանց մը, փախել զիտական կաճառի
մը, եւ այն օրէն վենեստիկը մտաւ Հայ
մը, եւ այն օրէն վենեստիկը մտաւ Հայ
մը, Հայ Ազգին համար:

Այն ատենին ի վեր, ամէն կիրակի ու
տօն օրեր միեւնոյն եկեղեցոյն մէջ հայ-
կան ծէսով պատարագ կը մատուցանէ
մէր վարդապետներէն մին:

Ահա երկուհարիւրամեծ սրբազն ա-
նաղութիւնը:

Այս տարուան Մայիս 15ը իսկապէս
ուխտական օր մը գարձաւ: Նոյն Ս. Մար-
տինոսի եկեղեցոյն մէջ, ձայնաւոր Ս.
պատարագը մէծ հանգիստառութեամբ եւ
հաւատացեալներու հոծ բազմութեան առ-
ջեւ կատարեց Ուխտախ Բնդէ. Աթոռակա-
լու Վ. Զ. Քերոբիկ Վ. Զրաքեան: Աւե-
տարանի լնթերումէն վերջ քարգեց

Գ.՝ ՄԱՅԻՍ 15, 1949

1715ի Ապրիլի սկիզբները Վենետիկի կը



ՅԱՇԱՏԱԿԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԽԵԹԱՐ ԱՐԵՎԱՀՈՐ
ԱԽԱՋԻ ԲԵՐԱԿԱՐԱԿԻ ԺԱԿԱՏԻՆ. ՎԵՆԵՏԻԿ, Ա.
ՄԱՐՏԻՆԻ ՄՏԾ

Կարմեղեան կարգէն Հ. Ֆերտինանտոյ Ս.
Ս. Յ. որ յորդահոս եւ հոգեբուխ բառե-
րով պանծացուց Մխիթար Արքահօր ա-
ռաքելաշան հողին, ճշմարիտ հայրենասի-
րութիւնն ու անդրդուելի հաւատքը, տես-
նելով անոր մէջ Արեւելքի եւ Արեւմուտքի
միութեան հաշալի ձուլումը:

Ս. Պատարազէն վերջ, ամէնքնիս ուխ-
տական այցելութիւն մը կատարեցինք
մերձակայ տան՝ ուր բնակած էր Մխի-
թար Արքահայր:

Դրան առջեւ ամբոխը հաւաքուած էր
եւ Հր. Ճ. Վենիկ, ներկայացուցիչ խոալ.
մամուլին, խանդավառ ուղերձով մը օր-
ուան յիշատակը արծարծեց, Վենետիկի
եւ Հայերու մէջ եղած դարաւոր փոխ-յա-
րաբերութիւնները յիշեցնելով, որոնց լը-
րումը՝ Մխիթար Արքահօր դէպքը:

Այս առթիւ, այդ նուիրական տան դը-
րան վերեւ մարմարեայ արծանաղբութիւն
մը զետեղուեցաւ անմահացնելով օրուան
անդուզական յիշատակը. ներկաները խան-
դավառ ծափերով ողջունեցին այդ քան-
դակը: Անշուշտ այսուհետեւ հայ այ-
ցելուները որոնք պիտի դան Մխիթարի
ժայրավակնքն ու շիրիմը տեսնելու, պիտի
փափաքին նաեւ տեսնել այդ բնակարանը,
այդ մարմարը, որ անդամ մը եւս կու
դայ անմահացնելու Հայ Աղջը եւ անոր
պաշտելի դարակը՝ Մեծն Մխիթարը:

Մտանք ներս. երկիւուզած հաւատքով
բարձրացանք սանդուխներէն. ամէն սե-
նեակ եւ անկիւն՝ լուռ կը պատմէր մեր
նախահայրէրու կեանքի մասին: Տանտի-
րուհին, աղնիւ խտալուհի մը, հիացող Մը-
խիթար Արքահօր, ընտիր եւ համելի հիւ-
րասիրութեամբ մը պատուեց մեզ: Հ. Ե-
ղիս Վ. Փէջիկեան, թարգման դասնալով
բոլոր ուխտաւորներու խղձերուն, ողե-
կոչեց անդամ մալ Մխիթար Արքահօր յի-
շատակը, այն միեւնոյն հայ բարբառով,
որուն երկու դարեան արձականդը կարծէք
դեռ կը լուռէր սրահներու խորերէն:

1715 Մայիս 12 եւ 1749 Մայիս 15. ա-
հա երկու անմոռանալի թուականներ. եր-
կու անդամ հայացած այդ տունը, ուխ-
տատեղիի նման պիտի յուզէ ամէն հայ
սիրու դարերով, որովհետեւ այնադ Մը-
խիթար Արքահայր դառն արցունքներով
ողբաց իր հեռաւոր մենաստանին բնաջըն-
չումը, եւ հոն դարձեալ ուրախութեամբ
լսեց Վենետիկի Մերակոյտին վճիռը՝ ո-
րով Ս. Պատարա իրեն կը տրուէր իրը մըշ-
տընչենաւոր բնակավայր:

Ուրեմն այդ տունը Հայ Աղջի վերա-
ծունդին փոքրիկ որրանն է եղած տաե-
նոք:

Հ. Ն. ՏԵՐ-ՆԵՐԸՆԵՑՄԵՆ

ԲԱՆԱԼԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

Գերապայծառ Տէր, Վերապատուեալ
Հայրեր, աղնիւ հայրենակիցներ.

Մշակոյթի մէր պատմութեան մէջ դէմ-
քեր կան որոնք անցնող ժամանակի հեռա-
ւորութեան հետ հետղհետէ կը տժունին,
կը փոքրանան, կամ երբեմն բոլորովին
կ'անհետանան: Հաղիւ հեռաւոր յիշատակ
մը կը մնայ անոնցմէ, ճիշտ այն ազօտ
լոյսերուն նման՝ որոնք միջոցին մէջ կը
լուծուին:

Բայց կան նաև գէմքեր, թէեւ հազուա-
ղէպ, որոնք ժամանակ ու տարածութիւն
չեն ճանչնար. բնդհակառակն, քանի տա-
րիները կ'անցնին, ա'յնքան կը մեծնայ ա-
նոնց գործը, ա'յնքան կը խորանայ անոնց
գործեան իմաստը:

Մխիթար Արքահայր, Մշակոյթի մէր
պատմութեան մէջ, այս հազուաղիւտ դէմ-
քերէն է: Անոր հոյակապ գործը, մահուան
իր այս երկուհարիւրամեակին, մեղի կը
ներկայանայ աւելի՝ զեղեցկացած, աւելի՝
բիւրեղացած, զաղափարական աւելի
փայլ ու հմայք ստացած: Որովհետեւ իր
մէջ մէնք կը գտնենք ոչ միայն հայ Մը-
շակոյթի մեծապահտառ սահմիքրան, որուն
հովանիին տակ երկու զարէ ի վեր սե-
րունդներ ամբողջ կը դաստիարակուին,
— մտքի անսպառ լո՛յս եւ հողիի ստեղ-
ծագործ հաւատագք, — այլ՝ առաքելափափ
այն անձը՝ որ ամբողջ կեանք մը նուիրեց
իր աղդին, եւ աղդութեամբ այդ զաղափա-
փին համար վառեց Զահը Մխիթարեան
Ուխտին: Եկող ու դացող սերունդներուն
համար ներչնչումի յաւերժական խորհրդ-
դանիշ մընէ անոր կեանքր, անոր գործը:

Խոալիոյ Հայութիւնն, Մխիթար Արքա-
հօր մահուան երկուհարիւրամեակի առ-
թիւ, երախտապիտական զդացումներով
ու խորին յարդանքով կը խոնարհի Անոր
անմահ յիշատակին առջեւ:

Բժ. ԵՐՈՒԱԾՆԴ ԱՐՁՈՒՄՑԱՆ

Բ.

Գերապայծառ Արքահայր, գերյար-
դելի վերապատուեալ Հայրեր, սիրելի
հայրենակիցներ.

Այսօր, այս Հայաշունչ կղզեակին մէջ,
պաշտօնապիչս կը սկսին Մխիթարեան
Մխիթարանութեան հիմնապիք, Մեծ Սերա-
տացիին մահուան երկրորդ դարձեալ մատչե-
լի կը զանան հայ մարդուն: Մեր սոկեղ-
նիկ գրաբարը, որ ազմատուած էր յոյն,
լսակն եւ ասորի աւելորդաբանութիւննե-
րով եւ խեղաթիւրումներով՝ կը վերապատ-
նէ զարձեալ մէր հանձարեղ պատմիչնե-
րուն պատկերապարդ եւ պերձլնթաց լե-
զուն:

Նիւթականը, ընդպրկելով իմացական եւ
բարյական աշխարհներուն զեղն ու ըր-
նորհը:

Մխիթար Լոյսին վերապարձն է հայու-
թեան իմացական հորիզոններուն վրայ,
ու իր կերտած Մխիթարանութիւնը փարոսն
է ուրիէ կ'արտացոլայ լոյսը, որպէսպի եր-
կինքները փառաւորուին եւ անմշակ գաշ-
տերը պարարտանան:

Յեցած մէր ցեղային աւանդութեանց
վրայ՝ Մխիթար եւ Մխիթարեան Մխիթա-
րանութիւնը մէր ազգային մշակոյթին մէջ
կը ներմուծեն նորը, այսինքն յառաջաւո-
րը, ա'յն զոր եւրոպական ազգերը իւրա-
ցուցած էին արդէն հին դարերու քաղա-
քակրթութեան բարիքներէն, անոնց վրայ
աւելցնելով իրենց ցեղային ինքնուրոյն
դանձերը:

Մխիթար նոր Հայն է: Ան, իր հաւատա-
ւոր առաքեալի յափտակութեան բնդմէ-
ջն կը նշմարէ ապագան, եւ ամենայն խո-
նարհութեամբ աղդին, եւ աղդութեամբ կ'աշ-
խատի պատրաստելու համար հիմերը այդ
ապադային, ու երբ կ'արթննայ իր տես-
լականի գիւթանքէն՝ կը զանէ հիմնապէս
բարեփոխուած այս կղզեակը, ուր այլեւ
կը չնչէր հայու հոգիին, ուր հոդեղմայլ
զափիթներու մէջ կը ըրջէին հայ արքաներն
ու հայ մատենապրութիւնը դարձեալ մատչե-
լի կը զանան հայ մարդուն: Մեր սոկեղ-
նիկ գրաբարը, որ ազմատուած էր յոյն,
լսակն եւ ասորի աւելորդաբանութիւննե-
րով եւ խեղաթիւրումներով՝ կը վերապատ-
նէ զարձեալ մէր հանձարեղ պատմիչնե-
րուն պատկերապարդ եւ պերձլնթաց լե-
զուն:

Կատարուած էր հրաշքը: Հայութեան

անցեալը, որ կը ննչէր դարերու քունը՝
կ'արթննայ զարձեալ իր արշարուստային
փառքին մէջ: Հայ գիտութիւններն ու հայ
հին մատենապրութիւնը դարձեալ մատչե-
լի կը զանան հայ մարդուն: Մեր սոկեղ-
նիկ գրաբարը, որ ազմատուած էր յոյն,
լսակն եւ ասորի աւելորդաբանութիւննե-
րով եւ խեղաթիւրումներով՝ կը վերապատ-
նէ զարձեալ մէր հանձարեղ պատմիչնե-
րուն պատկերապարդ եւ պերձլնթաց լե-
զուն:

Կակապէս կատարուած էր հրաշքը:

Կատարելապէս պատրաստելու համար
լոյսին վերապարձը մէր ազգային իմացա-
կան եւ հոգեկան հորիզոններուն վրայ՝
Մխիթարեանք կը լծուին ապացուցիչ դոր-
ստիկութեան մը: Մինչ տողաշար մեքե-
նան կը բանի այս կղզեակին մէջ՝ Մխի-